

զվատիկան և զՓակարանն . այս գործով Պիոս Թ ցըցուց իւր առ
Փէչչի ունեցած մեծ սէրն և համարմունքն, և կտրծես թէ ընտրող ծի.
րանաւորաց՝ իւր մահուընէն քիչ առաջ ցըցուց իւր յայրոզն :

Միրանաւորն փէչչի իր նոր պաշտամամբ հարկադրեալ թողուց
զՓերուծիա և եկաւ բնակեցաւ 'ի Հռովմ . շատ ցաւեցաւ այս բաժան
ման վրայ, և շուգելով թողուլ բոլորովին զՓերուծիա, պահեց դեռ
ևս իրեն փերուծետն եպիսկոպոսութիւնը : Հազիւ թէ փէչչի Հռովմ
հասաւ՝ ճիշդ նոյն ատենները 1878 փետրուար 7ին մեռաւ մեծ փա.
հանայապետն Պիոս Խններորդ :

Աւարտն յառաջիկայս :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ

(1848—1870)

Գ Ա Ղ Ղ Ի Ա

Բարձունն Լուի Ֆիլիփի թագաւորութեան

- 1. — 1848, բարեկարգութեանց փափուք . — 2, Հացկերպք . Ընդդէմակացք 'ի Խորհրդարանի . —
- 3. — 1848ի Խորհրդարանի բացումը . — 4. Յեղափոխութիւն փետրուար 24ի . — 5. Օտիւն Պարս և
- Թէր Պաշտօնարան . — 6. Անկումն Լուի Ֆիլիփի թագաւորութեան . — 7. Ինքնակալութիւնն . — 8.
- Աւժամանակեաց վարչութիւն :



ԼՍԿԻՉԲԻՆ 1848 ամին թէպէտ բոլոր Եւրոպա յուզեալ էր, և
արդէն Իտալիոյ մէջ յեղափոխութեան կողմնակիցք յայտնապէս
կը բարոզէին, բայց դժուար չէր ըլլար գանձք ճնշելը, եթէ Վաղ-
դիս նոր յեղափոխութեամբ մը աւելի սրժարժած չըլլար, ինք-
նին տապալելով այն վարչութիւնը, զոր 18 տարի առաջ ազա-
տական յեղափոխութեամբ մը ինքք իւր վրայ գրիւ էր :

Արդէն տեսանք անցելոյն մէջ կիզոյի դէմ ձևացած ընդդիմութիւնը 'ի
խորհրդարանի . վարչութիւնը իրեն հակառակ ունէր թէ զաւճակատականս
թէ գհտարապետականս և թէ զօրինաւորականս, որք երբեք չէին մոռցած
Լուի-Ֆիլիփի մատնորիւնը ընդդէմ՝ կարողոս լի : Ընդհանուր կտրծիք էր
ամենուն որ ընտրութեանց բարեկարգութիւն մը շատ գանկատներու առջև
կրնայ առնել : Տիւժերժիէ տը Հօրտն և տը Ռէմիզա զայն առաջարկեցին
խորհրդարանին մէջ : Առջինը կ'առաջարկէր՝ ընտրողաց թիւը բազմապատ-
կելու : Համար՝ տրոժք իրաւանց գումարը 200 ևն 100ի վերածուի . երկրորդը
կ'առաջարկէր որ խորհրդարանէն զրկուին պաշտօնակալ երեսփոխանք : Ընդ-
հանուր գանգատ էր որ խորհրդարանը զվարչութիւնը կը ներկայացնէր
քան զՎաղդիս . և այս պատճառաւ իսկ առաջարկութիւնքն ընդունելի չե-
զան : Այ թէ կիզո հակառակ էր սյսօրինակ բարեկարգութեանց, ինչպէս

Քերևս իր ընկերներէն ոմանք. այլ զի չէր ուզեր այսպէս տեղիք յոպ պառ
հանջմանց, և իբր գլուխ պաշտօնարանի՝ իւր ընկերաց մեծամասնութեան
կողմը կը պաշտպանէր:

2. — Ընդգիմակացք Խորհրդարանին միջոցովը շինարարութեան
ձեռք ձգել, սահմանեցին ժողովրդական միջոցներու գիմել. Հացկերոյթք
պիտի տրուէին յընտարժողովոց առ իրենց կրեսպիտանս, (որուն օրինակը
Քէպէտ նոր չէր), ուր պիտի գտնուէին ուրիշ համամիտ երեսպիտանք և
հրահրեալք, և ճոն ճառագաստութիւնք պիտի ըլլային իրենց սկզբանց վրայ:
Փութով գրի առնուեցան պահանջները և որուն հաւանութիւն տուին ամէն
ընդգիմակաց երեսպիտանք ինչպէս նաև ռամկապետականներէն մաս մը:
Օրինաւորականք չէին ուզեր որ և իցէ բարեկարգութիւն մը որ կարող էր Յու-
լիսի վարչութիւնը ամրապնդել: Առաջին հացկերոյթքը ՚ի Բարիդ՝ կատա-
րուեցաւ Յուլիս Գին ՚ի Մոնմարզըր՝ Եաթօ-օտօթի պարտիզին մէջ, ուր զըտ-
նուեցան 86 երեսպիտանք և 1200 հրահրեալք: Լաստըրի, Ռըքիւր, Օտիլոն
Պարօ, Տիւվիթիէ տը Զօրան, Ալէնար, Մարի, Կիսդալ տը Պօմօն և ուրիշ
անձինք վարչութեան գէմ պարտաւարի բանախօսութիւնք ըրին, Քիէր ներ-
կայ չգտնուեցաւ սեղանոյն, պատճառելով որ Քէպէտ ինքը ստիճով միա-
բան՝ բայց որովհետև ճառագաստութեանց մէջ անցեալ վարչութեանց գէմալ
պիտի խօսուէին, որոց ինքը նախագահ եղած էր, անոր համար կը հրաժարէր
ներկայ գտնուելէն: Չուզեցին նաև մասնակցիլ ծայրայեղ հասարակապե-
տականք, յորս Լըտրի Ռոլլէն և Ջըրոն քարիկադարտեան լրագրագետք
բայց փութով իրենք ալ գիմեցին այս միջոցներու:

Բարիդու այս հացկերոյթքը մեծ շառաչ և մեծ ազդեցութիւն ունեցաւ, շատ
մը ընդգիմակաց երեսպիտանք գաւառները տարածուեցան. նորեղուկ սովը
րութեան մը պէս ամէն տեղ հացկերոյթիներ կազմուեցան, և բոլոր Գաղ-
ղիս յուզեցաւ:

Հացկերոյթներուն մէջ Նանաւոր եղաւ Մագոնիւր, զոր քաղցին շահապը
կու տար, Լամարգիին ժիթոնտեանք պատմագրութեան ՚ի պատիւ. Լամար-
գիին պատասխանելով շահապին մաղթանաց, զուշակեց Յուլիսի թագաւո-
րութեան անկումը արնամարնուրեան յեղափոխութեան, և այս անունը և ար-
համարհութեան ձայնը հնչեց փութով Գաղղիոյ մէջ ծայրէն միս ծայրը: Հաց-
կերոյթին սկիզբն ահաւոր փոթորիկ մը էլեր էր, հրահրեալք ամէնը վրա-
նին կնգրոնք ամփոփուելով միաբան եւանդալից հնչեցուցեր էին Մարսիլեզի
վերջին տունը: Չայնը հնչեց ամէն կողմ. միայն երեսպիտանք և քաղաքա-
ցիք չէին որ կը յուզուէին. «Ղերմը, ինչպէս կ'ընէր Փրանկիսկոս Բ. Աւս-
տրիոյ կայսրը, անցեր էր նաև ռամկին», որուն յայտնապէս գլուխ անցեր
էին Լըտրի Ռոլլէն և Լուի Պլան:

3. — Այս յուզմանց ժամանակ հասաւ 1848ի խորհրդարանի բացման
օրը, և պաշտօնեաց զհակառակորդս ուղեցին պախարակել Պսակի ճառին
մէջ դնելով որ այս « յուզմունքները կը զբզուտէին բշեմի և կոյր կրքերէ »:
Այս երկու բառերը մեծ խռովից պատճառ եղան ՚ի խորհրդարանին. պաշ-
տօնեայք օրինաց հակառակ հրատարակեցին այս հացկերոյթները. Տիւվէր-
թիէ, տը Զօրան, տը Պարօ և տը Ռէմիւզա պաշտպանեցին զայնս:

Կիցօ և Տիւլադէլ պաշտօնեայք ծանուցին որ Քէ ներեալ էին մինչև այն
առնն, ասկէ վերջը կը վերցուէր այն ներումը, և մերժեցին որ և իցէ փո-
փոխութիւն մը իրենց առաջարկութեան. 19 շփոթալից ընտրեց եղան. այս
պայցամալ Պաշտօնարանին առաջարկած պատասխանը ընդօրենիլ եղաւ:

Սակայն պատասխանին վէճերը չլմնացէ՛ր Բարիդու ժի ընտարժողովոյն
զվուտոլք, փնտրուարի 19ին համար հացկերոյթ մը սահմաններ էին. Քաղին

ոստիկանը օրինաց յօդուած մը մէջտեղ բերելով արգիլեց գումարումը. ժՖ ընտրածորովը ընդհանուր Բարեկարգութեան Հասցիներովից ժողովոյն դիմեց, որ 19 ին գումարուեցաւ և սակմանեց ընդդիմանալու: Խօսեցաւ Լաւ մարդին որ տարակուսելու չէր, պէտք էր քաղաքացւոյ պէս գործել: Իր օրինակը զամենն ալ համոզեց. որոշուեցաւ Հասցիերոյթը կատարելու փետր. 22 ին: Միանգամայն ընդդիմակաց լրագիրք ծանուցանելով զայն, զբաղաքացիս կը հրահրէին 'ի հանդարտութիւն:

Պաշտօնարանը և իրեն հետ իշխանութիւնը օր օրուան վրայ գահավիժաբար կ'իկնանար յարհամարհութիւն. Լուի-Ֆրիլիփ հաստատուն իր մտաց վերայ, չուզեց քայլ մը յետս ընկրկիլ և կամ փոխել իր ընթացքը. 'ի զուր գանազան բարեկամ անձինք (ինչպէս Սէպտադիանի, Մոնգալիվի և Ճէրար) խորհուրդ կու տային միջին ուղի մը գտնել:

Ժօճէմիլի իշխանը, որդի Թագաւորին, մէկ երկու խորհրդածութիւն ընելու համար Աֆրիկէ դրուուր էր: Միով բանիւ Լուի-Ֆրիլիփ չէր ուզեր թողուլ զկիզօ:

Այսու հանդերձ Վիդէ և Մոնի երեսփոխանք պաշտօնէից հետ նախ տեսնուելով դիմեցին առ ընդդիմակացս այս երկու կողման գծտութեան միջին ճամբայ մը գտնելու: Յարմարցուեցաւ որ հրահրեալք սեղանի երթան Հանգիստով, Հոն ոստիկանութեան պաշտօնեայ մը արգիլէ իրենց մուտքը, սակայն անոք մտնեն, և երբ իշխանութիւնը սպառնայ որ գումարումը բռնութեամբ պիտի լուծէ, (Օտիլոն Պարօ բողոքէ ընդդէմ այս բռնութեան առ գաւտաստանակաւ տեսնան, և յորդորէ զկոչնականս խաղաղութեամբ ցրուելու: Միժառ մասամբ երեսփոխանք համոզուեցան այս բանիս՝ բաց 'ի Լամարդինէ որ չէր Գոնգորտի հրապարակը ամայի ալ ըլլայ, կ'ըսէր, և ամէն երեսփոխանք ետ քաշուի իրենց պարտքէն, ես միայն կ'երթամ Հասցիերութիւն և իմ ստուերս ալ ետևեալս »:

Փետրուար 21 ի ընդդիմակաց լրագիրք կը հրատարակէին և կը նշանակէին այն կէտերը՝ ուսկից հասցիերութիւն համար բազմութիւնը կարգաւ պիտի միանար 'ի Մատըլէն և Հոնկէ պիտի ուղղուէր 'ի Գոնգորտ հրապարակը: Կը հրահրէին գարձեալ զարգային պահպանս գտնուելու այս հանդիսի, իրենց չբազգեատովը, առանց հրացանի: Վարչութիւնն աւելի տազնապահու հրահրէին վրայ և Տիւլադէլ պաշտօնեայն ծանոյց Օտիլոն Պարօյի որ իշխանութիւնը իր իրաւունքը 'ի գործ պիտի զնէր. նոյն իրիկունը վարչութիւնը քաղքին որմոց բնու կպցնել տուաւ այն օրէնքին օրինակը՝ որով ամենայն ժողովք կրնար բռնութեամբ ցրուիլ յետ երեք անգամ ավարարութեան:

Եւ Որչափ որ երեսփոխանք որդեր էին Հասցիերոյթը չկատարելու և զայն մասնաւոր հրատարակութեամբ ծանուցեր էին, բայց ժողովրդեան մաս մը մոլուած՝ և մաս մ'ալ անգէտ, պատրաստուեր էր արդէն աւշի երեկոյէ, և 22 ին առաւօտը ոյլ և ալ բազմաթիւ խումբիբ՝ մանաւանդ գործարօաց՝ կը՝ տեսնուէին այն նշանակեալ տեղերը և Մատըլէնի չորս կողմը, ուսկից ճամբայ պիտի ելլէին: Եւ ահա 700 աշակերտացմէ կազմեալ զունդ մը կը հասնի Հոն որոյ հետ կը միանայ ամբոխն, և ամէնը միարան ճամբայ կ'ելլեն Գոնգորտի հրապարակը: Ոստիկանութեան պահանորդք խափանեցին Կոնգորտի կամրջն անցքը, բայց ապա տեսնելով որ զէնք չունին, թողուցին: Ամբոխը Հասա Օրէնսդի պալատը և Հոն Քրէմիէօ և Մարի բերսփոխանաց աղերս մը ներկայացնելով, դարձաւ զէպ 'ի Գոնգորտ հրապարակը: Հոն ոստիկանութեան Հնձեալք ջանալով ցրուել ամբոխը՝ շատ անձինք վիրաւորեցին, և ամբոխը քաշուեցաւ: Սէնդ-Օնորէ Թաղը, ուր առաջին անգամ ջանաց

պատենէլ բարձրացնել և անկէ քաշուեցաւ գէպ 'ի պուլմարնէրը: Քանազաւ տունեցան ժողովարանայն անծրեալից օգէն, որով գունդերը շատով կրցան գէմ' առնուլ ընդգիծութեան և Բարիկ իրիկունը Հանգարտս վիճակի մէջ էր և վարժութիւնը գոհ իր ետաջին յաղթութեան վրայ, նու յանաւանդ գնդերը զինուորանոց զրկեր էր և ընսաւ պէտք մը շէր ցուցած ազգային պահանջուր զին ու ինքնակամ գումարուեր էին այս շփոթութեան միջոց, և յետոյ ցըրուեր էր զայրացած այսպէս արհամարհուելուն վրայ. միայն զինուորաց ընկտած մը կը պաշտպանէր տակաւին Արտաքին գործոց պաշտօնարանը, ուր էր Կիզօ: Խորհրդարանին մէջ Օսպիոն Պարօջանացիք էր յուզում մը պատճառել և ամբաստանութեան փութսիշ մը գրուեր էր ընդգէմ Պաշտօնարանին. սակայն 'ի զորք. Կիզօ միշտ յաղթող էր:

Երկրորդ առաւօտ ամբողջ տեսնալով որ գունդերը բռնէր են քաղցին զանազան կէտեր, յուզեցաւ և կոխը սկսաւ Աէն Տընի և Աէն Մարգէն թողել: Բուն մէջ. վարչութիւնը փոխանակ այն ատեն բանակին ձայն տալու, 'ի զէն կողմց ազգային պահապանները, որոնք ընդհանրապէս տօգտէ էին առջի օրուան արհամարհութեան վրայ, և « Կեցցէ բարեկարգութիւն » գոչելով Փողովրդեան ու գունդերուն մէջ միջնորդութեան մը ետեւէ եղան: Միանգամայն ազգային պահապանաց Կ շիգէնէն նուիրակութիւն մը գնաց առ խորհրդարանը խնդրելով պաշտօնարանին անկումն, և բարեկարգութեանը Հաստատուիլը:

Ազգային պահապանք միշտ նեցուկ եղած էին Լուի-Ֆրիլիփ արքայութեան. և արդ իրենց բողոքը մեծ նշանակութիւն ունէր: Թագաւորը խռովեցաւ, տեսաւ որ Հարկ էր տեղիք տալու, կանչեց զԿիզօ և ընդունեցաւ հրաժարուկանը և յանձնեց իմօլէի նոր պաշտօնարան մը կազմելու: Կոյն երեկոյեան ժամը Սին կրք լուսեցաւ այս, Բարիկ ուրախութեան կիրաքարանք մ' առաւ, և զանազան կողմեր լուսաւորութիւնք եղան, գունդերն զինուորանոց քաշուեցան և աշխատաւորք պատենէլներն թողուցին:

Արշափ որ իմօլէ եռանդուն ազատականի մը համբաւ՝ շունէր՝ ոչսու հանգերմ ժողովուրդը ուրախութեամբ կը տեսնար թագաւորին բաժնուիլը Վ Կիզօ-Տիւշաղէլ պաշտօնարանէ, և նայնը ցըցուց բազմաթիւ լուսաւորութեամբ նոյն իրիկունը: Միայն Կամփի, Աէն Մարգէնի, Աէն-Տընի թողել ըուն մէջ, պատենէլներն տակաւին կանգուն էին և զորս կը պաշտպանէին գինեալ քանի մը քաղաքացիք: Ամբողջ իր անշափ զուարթութեան մէջ ալ մկալից սկսաւ փողոցները պտրախլ պատուիրելով և գոչելով որ ամէն կողմ լուսաւորուին: Անպատակ խառնիճաղանճին մէջ մտեր էին նաև խռովայեղ անձինք, որոնք կը խիթային ժողովրդեան հանգարտեկէն: Վարչութիւնն որ շափ որ ալ զգուշութիւնները բերէր, սակայն յոյժ նուազ քան ինչ որ կարուոր էր, կը տեսնուէին յանկարծ բազմաթիւ խումբեր, որոնք բարձր ջանքեր շարժելով փողոցներուն մէջ կը յատաջէին: Այս խումբերէն մէկը, որ երթալով կը ստուարանար իրեն զլուխ ունենալով վիթխարի երիտասարդ մը և ազգային պահապաններէ անձինք, Հասաւ 'ի Պուլմար տէ Քափիւսէն, և Հոն Արտաքին գործոց պաշտօնարանին պալատը պահպանող գունդերէն արգիլուեցաւ առանջ անցնելու:

Ազգային պահապանք և առաջնորդք պահանջեցին որ շնորհուի իրենց ազատանցք, ինչպէս ուրիշ տեղեր եղեր էր: Բաց Գուրան, տեղապահ-Հազարապետը ցուցնելով իրեն յանձնեալ պատուէրը, անկարելի համարեցաւ: Այս խօսակցութեան միջոց ամբողջ սկսեր էր բռնի հրել զինուորաց կարգը և երիտասարդ առաջնորդը ջահով Գուրանի վրայ գիմեց սպանալով, և ի՞նչ

չՔողու անցնիր՝ Քորսիբացի տիրաւեր սպայն շխարձովին կ'ուզէր գգականացնել այն ժողովրդական երիտասարդք՝ եթէ բովէն շխարհանէին զինքը . բայց երբ ամբոխին սպառնալիքները շատցան, այն ատեն փութով զինուորաց հրաման տրուեցաւ հրացաններն ուղղելու, և այս շարժման միջոց զինուորաց կողմէն հրացանի հարուած մը թռաւ : Գունդը առանց սպասելու հրամանի մը և առանց սպառնալու զիմացիներուն՝ ամէն կողմէն կրակ պարպեց : Անեկարագրելի է այն ատեն ամբոխին աղմուկը և խառնաշփոթ փախուտը ընդ փողոցս, թողլով հարուածին տեղ 35 մեռեալ, յորոց ոմանք անմեղ անցորդք էին և 47 վիրաւոր, բաց անոնց որոնք կրցեր էին տուններին ապաստիւնիլ : Չնուորք իսկ եղածին վրայ այլայլած կը փախչէին աստ և անդ, մտիկ չընկնելով իրենց զլխաւորաց հոնտորական յորդորանաց . մեծ մաս մը Արաւսքին գործոց պաշտօնարարներն գաւիթը տպաւինեցաւ : Սակայն ստրասպին առաջին ազգեցութիւնն անցնելով ամբողջ փութով զիմեց աղետոց տեղը, վիրաւորեցոց օգնութիւն հասցնելու համար : Երեկոյեան ժամը տասնին միջոց, ճանապարհորդաց կառք մը կ'անհայն հոնկէ՝ Հավրի երկաթուղին երթալու : Սպայ մը կը հրամայէ կառավարին իջնցնելու ճանապարհորդքը և ներս առնելու մեռելքը, որ և փութով կ'անապարե կատարելու, և 16 մեռեալք կառքին մէջ կը տեղաւորուին : Յետոյ ամբողջ « վրէժխնդրութիւն » և « ՚ի Ասաղի » գունդով կը գլխէ Կասինալ լրագրին տպարանն ՚ի Ռիչ րը Փելիդիէ : Հոն մեռելոց կառքը կը կենայ և կ'առնիէ-Փաժէս քանի մը խօսք կ'ըսէ ամբոխին, խոստանալով վրէժխնդրութիւն և արդարութիւն : Ամբողջ իր ճամբան շարունակելով կը համիթ թաղին ոստիկանութեան պալատը, ուր կը թողուն առ ժամս զհրահրելու, ուսկից երկրորդ օրը Մորի տարուեցան, և ամբողջ տարածուեցաւ յարուարձանն ՚ի զէն գոչելով, թմբուկները զարնելով և պատանէշները կը սկսին բարձրանալ : Եթէ 23ին առաւօտը յուզումը խոռվութիւն մը միայն էր, հիմա յայտնի յեղափոխութիւն մ'էր, և կը լսուէր արգէն ամբոխին բերանը Լուի Ֆիլիպի անկումը :

Սպայիս արիւնահեղ յեղափոխութեան լրոյն վրայ Մոլէ անմիջապէս հրաժարեցաւ, և որչափ որ Պիեռո Ալէէրիի գիւցազը, խոստացեր էր փութով ընկնել սպաստամբները, սակայն հարկ էր վարչական միջոցներու գիմել : Լուի Ֆիլիպ փութով աղաչեց զթիէր՝ պաշտօնարան մը կազմել . թիէր յանձն առաւ այն պայմանաւ որ թաղաւորը հաւանի պաշտօնարանի մէջ մտցնելու նաև զՊտիլոն Պարօ, որ ժողովրդիս մեծապէս սիրելի էր, և ընտրական ու խորհրդական բարեկարգութիւններ տրուին : Լուի Ֆիլիպ իր յետին վայրկեանին կը թողոր տյն քաղաքագիտութիւնը զոր իրեն փառք համարեր էր միշտ . ընդունեցաւ զՊտիլոն Պարօ, բայց այս անգամ ոչ շատ ոչ, ինչպէս ամէն յեղափոխութեանց մէջ :

Չնին առաւօտը՝ քաղաքը ախուր և անհար կերպարանք տան էր . Պիեռօ որուն յանձներ էր թաղաւորը ազգային պահապանաց հրամանատարութիւնը անէն անպարտաւոր տեսեր էր, նա մանաւանդ կը խոստանար փութով նուազապատմութիւնը, երբ գեռ բախման հրամանը չտրուած ազգային պահապանաց հրամանատարութիւնը իրեն ձեռքէն կ'առնրցուէր և կը տրուէր Լամորիսիէր զօրավարին : Մի և նոյն միջոցին կը հրատարակուէր ամէն կողմ յետագայ ծանուցումը .

« Բարիգեցիք, հրամայուեցաւ կրակը դադարեցնելու, թագաւորը մեզի յանձնեց նոր պաշտօնարան մը կազմելու : Խորհրդարանը պիտի լուծուի : Լամորիսիէր զօրավարը ազգային պահապանաց հրամանատար անուանուեցաւ : Տ. Տ. Օտիլոն Պարօ, թիէր, Լամորիսիէր, Տիւվերթիէ, տը Հօրան պաշտօնեայք են : Ազատութիւն, կարգ, բարեկարգութիւն » :

Ատորագրողք էին Օսթրլոն Պարո և Քիէր: Այս ծանուցման դէմ սպառա-
տամբութիւն ալ կը հրատարակէր «Լուի-Ֆրիի գլխողընապաննէ Կարոլոսի
պէս. երթայ հիմա անոր հետ միանալու»: Օսթրլոն Պարո հրամայէր էր
որ բնա ոյժ չգործածուի նուաճելու ապօրատմութիւնը. բաւական կը հա-
մարէր միայն իր ներկայանալը ժողովրդեան, և Զորաս Վեռնէի հետ հեծեալ՝
ամբոխին ներկայացաւ: Ալճէրիի պատերազմաց անմահանունն նկարիչը իր
պատկերներուն ընդունելութիւնն անգամ չգտաւ. երկուքն ուլ նախատուած
գարձան. Այս միջոց Պիւժօ մարալախտին գունդերը, որոնց արգելուներ էր
չարժելու և Քշմամութիւն ընելու, ժողովրդէն չըջապատուալ ընկերացաւ
անոր հետ. մնացեալ գունդերուն հրաման արուած էր զինուորանոց քաշուիլ.
չատիրը իրենց վառօրը և գնդակները ուսմկին յանձնեցին: Երեսփոխանք,
լրագրագետք կ'երթային կու գային 'ի Խորհրդարան և 'ի Կիւլլըրի, ամե-
նուն տրտուննէն այն էր որ բնա մէջտեղ իշխանութիւն մը չկայ:

6. Լուի Ֆրիի Կիւլլըրի գաւթին մէջ գումարեալ գունդերը աչքէ կ'ան-
ցունէր, որոնք զինքը ընդունել էին «Կեցցէ բարեկարգութիւն գոչելով». ասոր
վրայ թագաւորը տխուր ներս մտաւ: Քիէր տեսնելով որ խնդիրը կը ծանրա-
նար հրաժարեցաւ. թագաւորը բռնադատուեցաւ Օսթրլոն Պարոյի գայն յան-
ձնել, և գնդերու հրամանատարութիւնը Քէրար մարալախտին տուաւ. բայց
'ի գուր: Ալբոխը յուգեալ կը զիմէր դէպ 'ի Կիւլլըրի, և թէ տակաւին տիրե-
լու կ'ուշանար՝ այն էր պատճառը որ զրապեր էր ձեռք բերելու Եպոս տ'Սի
կայանը: Ժամը երկուքին միջոցները Էմիլ Ճիրարտէն հասաւ արքունիքը
և յայտնի ծանոցք թագաւորին որ թագաւորութիւնը իր ցեղին պահելու
համար, ուրիշ ճար չկար, բայց եթէ հրաժարելու և խնամակալութիւնը տա-
լու Օւլճէակի զքսուհոյն՝ փոխանակ 'Ամուրի զքսին, որ ժողովրդեան շատ
տիրելի չէր: Թագաւորը ստիպուած էր բան մը որոշելու, և փութով որոշե-
լու: Երկու արքայորդիք՝ Ամուրի և Մոնփանսիէի զուքսերը՝ կ'ուզէին հա-
ւատարիմ գունդերու գլուխ կեցած՝ ընկճել ապստամբութիւնը. նոյն խոր-
հուրդը կու տար նաև թագուհին Մարի - Ամելի. սակայն Լուի - Ֆրիի կու-
րուսի և արիւնհեղութեան տեղ՝ ընտրեց հրաժարել 'ի նպաստ Բարիգու
կոմսին¹:

Այս միջոցիս Եպոս տ'Սի կայանը առնուեր էր մեծ կուռով, և զինուորք
ամենայն անձնանուիրմամբ կուուեր էին. ժողովուրդը զիմեր էր 'ի Կիւլլըրի:
Արարեկարգութեան վրայ խօսող չկար, ամէնը հասարակապետութիւն կը
գոչէին. և երբ Լամուրիսէր զօրավարը վերջապէս կրցաւ ծանուցանել թագա-
ւորին հրաժարիլը՝ Էդիէն Արաիօ պատասխանեց որ ժողովուրդը տէր էր Բա-
րիգու և չէր ճանչնար թագաւոր և իշխան: Գնդակ մ'ալ զօրավորին ձին
սպաննեց, և իրեն թէև ալ սուրին հարուած մը ընդունելով ապստամբից
ձեռքը ինկաւ, որոնք վէրքը պատելով իր տունը տարին գինը: Ճէրար մա-
րալախտն իրմէ աւելի բողոք չունեցաւ. գետ ապստամբից չկարդացուած
հրաժարման թուղթը, ամբոխէն մէկը ձեռքէն յափշտակեց տարաւ, և խառ-
նիճաղանձը « Կեցցէ մարալախտ » գոչելով՝ սինքը դէպ 'ի Պալատը մղեց:
Չախորդութիւն մ'էր այս ժամանակին Լուի Ֆրիիի՝ որ հեռու էին քովէն
Քոննվիլի իշխանը և Օմուլի գուրը, որք թէ ժողովրդեան համարումը և թէ
կարողութիւն ունէին: Ամուրի և Մոնփանսիէի զուքսերը իրենց տարտամ
և երկչոտ բնաւորութեամբ խոհեմագոյն ճամբայ կը համարէին փախչիլ Բա-
րիգէն: Սակայն ամբողջ հասեր 'ի Կիւլլըրի և տիրեր էր կառքերուն, որոնք

¹ Կը պատմեն որ երբ Ճէրարտէն Թուլլըը կը սաննել, թագուհին դէպ 'ի Քիէր
գարձաւ և ըսաւ. « Ահա ընդունեցանք հրաժարականը, լաւ, բայց պիտի զընք »:

զթագաւորը առնելու համար կ'երթային. և հարկ եղաւ որ թագաւորը հետի
 ելլայ պալատէն և պարտիզէն անցնելով հասնի Տըւս Գոնգորտ հրապարակը.
 ուր հասաւ նաև Նըմուրի դուքսը. և հոն թիթև և անպանծոյց կառքերու մէջ
 պատսպարու ելով զրահաւորաց պաշտպանութեամբ ու զղուեցան զէպ'ի Աէն
 Գու, մինչ հեռուէն կը լսէին խաժամուժին գոչումը & 'ի մահ Արիօ, 'ի մահ
 Լուի Թիլիփ՝, Լուի Թիլիփ անկէ անցաւ 'ի Գրիանոն, յետոյ 'ի Տրէօ, և ապա
 ծպտեալ 'ի Հավր. ուսկից անցաւ յԱնգղիա 'ի Գլէմմին զղեակը, ուր հաւա-
 քուեցաւ բովանդակ իր ընտանիքը:

7. Լուի Թիլիփի փախած ժամանակ Օւլէանի դքսուհին գրիթէ միայնակ
 մնացած, գոցուեր էր մատղաջ տղոցմովը իր սենեակներուն մէջ, և խելացի,
 կիրթ, ազնուական մտօր և մարմնով, չունէր սակայն այն հաստատամտու-
 թիւնը՝ որ այսպիսի մեծ կէտերու մէջ կարևոր են, և այն յանդգնութիւնը՝
 որ այսպիսի պարագայից մէջ անուանի ըրած է ուրիշ կանայք ինչպէս, Ալա-
 տարինէ Ռուսիոյ և Մարիա-Թերեզա՝ Աւստրիոյ, և այն ճառարուստութիւնը՝
 որ բանականներն աւելի զօրաւոր է ընկճելու ապստամբ միտքերը և յող-
 թելու քաղաքային պատերազմաց՝, և Այսու հանգիստ մօր մը պարտքէն
 չպակտելու համար՝ արհամարհելով ամէն վտանգ՝ քանի մը բարեկամներով
 և Նըմուրի դքսին հետ խորհրդարան զնաց, իր որդին՝ Բարիզու կոմսը՝ Թա-
 գաւոր Գաղղիացոց հռչակել տալու և իր անձը խնամակալ:

Եւ այն միջոցին ամբողջ մտեր էր 'ի Գիւլլըրի². Կեցցէ հասարակապետու-
 թիւն զոչնչով. հոն դռները բաց գտնելով՝ կողոպտեն և կտորից ինչ որ զը-
 տաւ, բայց յՕւլէանի դքսուհւոյն սենեակներէն, որոնց չչպաւ. ուրիշ խում-
 բեր ալ մտեր էին 'ի Փալէ Ռուայեալ³, Նասիոնալ և Ռեֆորմ լրագրիներուն
 պաշտանները ժողոված բազմութիւ ժողովրդականք, առժամանակեայ հասարա-
 կապետութեան վարչութիւններ և իրաններ կ'որոշէին. սակայն 'ի գուր ջու-
 նացին զՕտտիլիոն Պարօ հասարակապետութեան կողմը լուսնելու. բացարձակա-
 պէս կ'ուզէր պաշտպանել զթագաւորութիւնը և Օւլէանի դքսուհւոյն խնա-
 մակալութիւնը, Գքսուհին՝ մինչ իր բաղդին վրայ կը վիճուէր խորհրդարանին

¹) Վէպեր:

²) Մաքսիմ Տը Գան իր յիշատակարանաց մէջ կը պատմէ որ «Մարաշխաններուն
 գահէնէն մէջ՝ միայն Պիւժօ մարաշխտին պատկերը հաներ էին, ընդ ամենը հաղիւ
 200ի չափ անձինք կային այն սենեկաց մէջ: Ընդհանուր ոգին հետաքրքրութիւն էր
 քան ատելութիւն և բարկութիւն... Գահուն սրահին մէջ ըստ բաւականի մաքուր
 հազուած անձ մը, կարմիր թուխով պատած գահաստարակին վրայ նստեր էր. իր չորս
 կողմը ամէն խեղճակալութիւն կ'ընէին, զինքը մինչև գետին բարեւելով. քննել ալ ըսաւ
 «Տէարք, միշտ նոր հաճութեամբ մ'է որ կը գտնուիմ Ձեր մէջը»: Ամենք բարձրաձայն
 ծիծաղեցան, որովհետև ստեպ այս բացարտութիւնը Պսակին ճառին յաւաքաբանի
 տեղ կը ծառայէր: Ի սկզբան զգուշացան բանի մը չզպելու. բայց զգուշութիւնը քէչ
 տեւց... »:

³) Փալէ Ռուայեայի կողոպտուելուն համար կ'ըսէ «Ար կողոպտէին և կ'այրէին, ասկէ
 աւելի անբան և անչափ գործ կրնայ ըլլալ: Հինգ մեծ կրակ վառեր էին ուր կը նեռե-
 ին կահ կարասիք, հայիկիք, և յախճապակներ, բնաւ բան մը չազատեցաւ: Արժեք
 գաւաթ մը տեսայ ոսկոյ հին և մեծագին և ամենագեղեցիկ միտայներով ապուցեալ:
 Առկա զայն և խնդրեցի որ ինչայն անոր իր այնքան զանազան արժէքից համար, փու-
 թով վրաս հարցանը ուղղուեցաւ, և ստիպուեցայ զայն կրակը նետուել»: Մաքսիմ
 ալ Գան:

մէջ ինքն ալ Հոն բազմեր էր որդւոց Հետ, Թագաւորական — ձախակողմեան
 սթոռոց վրայ: Խնամակալութեան պոչուպանեղան Տիւփէն և Օտիւն Պարո:
 Մարի առժամանակեայ վարչութիւն մը կ'ուզէր. Տըժընուտ և Լա Ռոշժալէն
 օրինակորակեմք՝ կ'ուզէին որ ազգին Հարցուի իր կամբը: Օրինակորակեմք
 օրախոսցան Սալէանի գրքին սնկման համար, կը յաւային որ ազգը յետս պի-
 տի կոչէր զանդրանիկ ցեղը. որով ուրախ էին այս յեզափոխութեան վրայ,
 Երեսփոխանաց խօսելու ժամանակ՝ խուռն զինեալ բազմութիւն մը ողողեց
 Խորհրդարանը և կ'ուզէր որ Հրատարակուի Սալէանի ցեղին անկու մը: Առե-
 նին նիստը խափանուեցաւ, և դքսու Հին իր որդւոց Հետ սրահէն դուրս ելաւ:
 Լըտրիւ Ռոլէն առաջարկեց որ առժամանակեայ վարչութիւն մը Հաստա-
 տուի ոչ 'ի խորհրդարանէն այլ 'ի ժողովրդենէն: Լամարգին առաջարկեց
 անուանելու առժամանակեայ վարչութիւնը և խորհրդարանը լուծելու: —
 Նոյն միջոցին ժողովուրդը կոխեց սրահը գոչելով. կորսուի խորհրդարանը,
 կեցցէ Հասարակապետութիւն: Տուփոն ու Լըտրիւ Ռոլէն կը կարգային
 առժամանակեայ վարչութեան մը անձանց անունները:

Թագաւորական ընտանեաց բոլորովին քաշուելովը, յեզափոխութիւնը
 ինքնազլուխ կը մնար, և Փալէ Պուրպոնի մէջ վերջապէս միաձայն հաւա-
 նութեամբ կազմուեցաւ առժամանակեայ վարչութիւնը, զորս կազմողքն
 էին Տուփոն՝ նախագահ, Լամարգին, Քրէմիէօ, Արալիօ, Լըտրիւ Ռոլէն,
 Կառնիէ Փաժէս և Մարի. որոնք պաշտօնարանները մէջերին քածնեցին,
 Տիւփոն նախագահ, Լամարգին՝ արտաքին գործոց, Քրէմիէօ՝ արգարու-
 թեան, Լըտրիւ Ռոլէն՝ ներքին գործոց, Արալիօ՝ ծովային զօրութեան, Պլատոզօ
 քովարմը՝ պատերազմի, Քառնօ՝ Հասարակաց կրթութեան, Պեթմոն՝ վաճառա-
 կանութեան, Մարի՝ Հասարակաց վաստակոց, Կլաւտօ՝ դրամական տնտեսու-
 թեան, Կառնիէ Փաժէս՝ քաղաքին շահապ եղաւ: Ո՞րքէ տը վճիխ մէջ ալ գը-
 րեթէ նոյն անձինքն ընտրուեր էին՝ աւելնալով միայն Լուի Պլան, Զլոթոն՝
 Ռեփորմի խմբագրապետը, Մատրա՝ Դուաիօնայի խմբագրապետը և Ալպեր
 որ ինքզինքը Գործուոր կ'անուանէր: Այս չորսն թիչ մը ատեն առժամանա-
 կեայ վարչութեան մէջ մաս ունեցան ատենադպիր անուամբ: Երկուր-
 զը նոր վարիչները ընդունիւր էր՝ Կեցցէ Հասարակապետութիւն ազազակ-
 ներով, Բայց առժամանակեայ վարչութիւնը Հրատարակեց փութով թէ
 որչափ որ ալ ինքը Հասարակապետութիւն կը փափագէր, այսու հանդերձ
 զայն չէր կրնար սահմանել ազգային կամքը չիմացած: Լուծեց խորհրդարա-
 նը, ընդհատեց ատենակալաց գումարումները և Ազգային ժողովը մը պա-
 տու իրնց կազմելու, ցրուեց ստիկանութեան զինուորքը, և շնորհակալ եղաւ
 ազգային պահապանաց իրենց մատուցած ծառայութեան համար:

Պատմութեան մէջ զարմանալի՝ դէպք. օր մը՝ նա մանուսանգ քանի մը
 ժամք, բաւական եղեր էին տապալելու ութևատանածոց Թագաւորու-
 թիւն մը: Յազատական յեզափոխութիւնէ ծնած իշխանութիւն մը՝ կը
 խեղդուէր ուրիշ յողատական յեզափոխութիւնէ, Չենք կրնար զրանալ
 անցկոյն՝ շատ մը յառաջադիմութիւնը, մանաւանդ 'ի մատենագրական
 մասին, որոնց սիկզբը թէպէտ վերանորոգման միջոց կղեր են, սակայն
 Յուլիսի յեզափոխութիւնը անոնց փառաց յետին կէտը տեսաւ և պսակեց:

Հ. Մ. Վ. ՆԱՐԻՆԻՅԱ